

բու որսորդը լաղզոն կը նետէ ու անասունը իրեն կը քայէ, ձին կը վննջէ, կ'աքացէ, կը ծանայ, փախելու երթալու կատաղութեամբ ալ: Ան ատեն որսորդը անոր ռոգունքը կը բանայ, իր բերանը կը մօտեցնէ եւ իր շունը կուտայ հոն բոլոր ուժովը: Ա՛լ անասունը ինն է, եւ իր տիրոջը կը նետելի ան՝ հեզ ու հաւատարիմ, առանց սանձի . անոր շունը ունի իր մէջ: — Ինչ որ մեր բոլոր քաղցր խօսքերը, անուշ վարմունքը չյալողեցան ձեռք բերել, իրեն առջին դրուած այդ պղտիկ դիրքը կ'ըցաւ ներգործել Սագօին հոգւոյն մէջ. մեր շունն էր որ իր մէջ անցած էր, ու ա՛լ մեզի կը կապէր զանի: Հիմա, ժամերով իր գրքին վրայ գլուխը հակած, կ'աշխատէր քակելու գրեթէ իմաստը, սորվելու մոլեգին ցանկութեամբ միւ չակառակ մեր բոլոր յորդորներուն, կը յամառէր կը մնար իր գրքին վրայ, առանց մամսակցելու միւս տղոց խաղերուն:

Ինն մը չէր գիտեր, վայրի տունկի մը պէս մեծցած՝ ազատ բնութեան մէջտեղ: Մէկ քանի շաբաթ ետքը, սկանք իրեն խօսիլ տիեզերքին վրայ, Աստուծոյ վրայ, Յիսուսի վրայ: Ան աչքերը մեզի պիշ, մտիկ կ'ընէր, հասկնալու տենչով մը որ իր դէմքը կը մթաքնէր իրեն կ'ըսէի թէ Գերազոյն էակ մըն էր որ բնութեան բոլոր բարիքները ստեղծեր էր մեզի համար, թէ անոր երախտապարտ մնալու էինք, որովհետեւ միշտ կը հսկէր մեր վրայ, ու աղօթելու էինք անոր, անոր ուղղելու էինք մեր մտղթանքները, որովհետեւ պիտի տար մեզի ինչ որ իրմէ խնդրէինք: Իր կրկնապատկուած ուշադրութենէն կը հասկնայի թէ ամբողջ ցնցում մըն էր որ կը կատարուէր իր էութեանը մէջ:

— Ըսէ՛, Սագօ, դուն ալ բան մը ուզէ՛ Աստուծոյ: Ի՞նչ կ'ուզես որ տայ քեզի:

Գլուխը ծոցի ու պատասխան չտուաւ: Ի՞նչ կ'անցնէր իր մտքին ալքերուն մէջ: Եղունգնեւորովը ծուռզին վրայ բացուած գիրքը կը քողբրէր, առանց ինձի նայելու: Վայրկեաններ անցան, և թիճղուի գինքը իր ներքին աշխատութեանը հետ Յետոյ, մէկէն, նորէն գլուխը վեր առաւ, իր վառող աչքերը ինձի յառեց, ու ըսաւ .

— Կ'ՈՒԶԵՄ ՈՐ ԽԵԼՔ ՏԱՅ ԻՆՄԻ:

Օ՛, գրեկա առի զինքը, ու սեղմեցի զինքը թեւերուս մէջ, անկուշտ համարելով իր աչքերը որոնք հիմա թայ էին: Տեղին ձայնն էր որ կը խօսէր իր բերնովը: Անգիտակցաբար, ըսականորէն, կը խնդրէր այն գէնքը որ պիտի ապ-

րեցնէր զինքը ներկայ քաղաքակրթութեան մէջ, միա՛կ ուժը որ իրեն անհրաժեշտ էր: Արեւինն մէջ ունէր այդ պէտքը դէպի իմացականութիւնը, դէպի գիտութիւնը, դէպի յառաջդիմութիւնը, դէպի յաղթանակը: Ատո՛վ էր որ իր ցեղը տեւեր էր, ու պիտի տեւէր:

Ձէ՛, այդ ձգտումովը, դէպի այդ հորիզոնները լարուած կամբով մը, վախ չի կայ որ Հայութիւնը կորսուի, պարո՛ն, յարեց տոբթորը ոտքի ելլելով: Ամիսէ մը նորէն Հայաստան պիտի դառնամ:

ԼՈՆՏՈՆ

ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ

ՇԷՅԽՈՐԴԻՆ

Անդպատի վկայ

Իմ բարեկամ ՏԻԳՐԱՆ ԵՐԿԱՅԻՆ

Մէմրայի ցեղը եօթը օր կուլար իր ալեւոր Շէյխին մահը: Սուգը վրանէ վրան գութեղով սեւ ծալքերը կը տարածէր վրանաստանին վրայ: Մահուան երգեր, տխուր քերթուածներու մեղեդիներ թնդացին եօթը օր: Հերարձակ՝ լուկան կանայք, մազերու փետուումով՝ տխրագին ճիչերով հեծկլաւային — անվրէժ մեռնող զիւցազնը կ'ողջային . . .

Ռաշիտ, Մէմրայի Շէյխը անվրէժ մեռած էր: Գիչերային խաւարներուն մէջէն, նիզակի մը սլաքը, կոնակն յանկարծակի զարկած էր զանի վատ էր այն տէգը, աւելի վատ զայն բռնող ձեռքը: Էլ-Քալզապինն էր: Էլ-Քալզապ՛ալ . . . չ՛՛՛ . . . սարսուռ ու սոսկում . . . անարկու անուն, Էլ-Քալզապ՛ալ . . . ամենուն ծանօթ էր այդ զարհուրելի անունը, սակայն ոչ ոք տեսած էր խաւարքանի աւաղակին դէմքը: Էլ-Քալզապ, անապատին սարսափը, տակաւին կ'ապրէր, եւ վրէժխնդրութեան լուծը կը ծանրանար Մէմրայի ցեղին վրայ:

Ո՛վ պիտի լուծէր Շէյխ Ռաշիտի մահուան վրէժը:

* * *

Նէտիմ, սեւ զանգրահներ երկայն խոպերով

պատանին, նստած է վրանին անկիւնը: Երբայս պիտի երգուի հազիւ հազ կը օտուերին պատանուոյն գորշ դէմքը. Նէտիմ՝ Շէյխորդի հարազատ՝ Շէյխին աչքին լոյսը՝ անշարժ նստած է ակնապիւ: արցունքները իր այտերը չեն ողողեր: Խոտանց մէջ ընկզմեալ իր սիրուն դէմքը, ճակատագրին անտրուանջ կրպտակող արտայայտութեամբ, յանկարծ տարիքներ առած է. ցաւէն նոր փորուած թշերը անապատին լուռ ու խորունկ տխրութիւնն ունին:

Վշտահար մօրը բերնէն լսած էր իր ծնողին մահուան գոյժը եւ թէ սպանիչ աւազակը դեռ կ'ապրէր: անոր վրայ՝ սեւաւեայ պատանին, վրանին տակ քաշուած, խոկմանց մէջ կ'անցնէ սուգի եօթը օրերը - աչքը ցամաք, սիրտը քար կտրած, լուռ ու անխօս է ան, եւ ամէն ոք անոր լատութիւնը կը յարգէ:

Ութերորդ օրուան արեւը դեռ չմարած, Սէմրայի ամբողջ ցեղը ոտքի վրայ կանգնած է. Շէյխին վրանին մօտ, մատակ մը թամբած, անհամբեր ամբակը կը դափրէ. հանդուրեցալ դիւցազնին մատակն է: Նէտիմ՝ զանգրահեր սեւ խոպերով պատանին, վրանէն զուրս կ'ելլայ՝ վարջ այտերը ցամբած, ալուրները խորունկացած. պատանին մարդ եղած է: Յամբաքայլ մօտեցաւ մատակին, ցատքեց ու հեծաւ:

— Աստուած դաշոյնդ ուղղէ, որդիս: Ու նստուածքը որդուսն վրայ սեւեռած, մայրը անոր մեկնումը երկա՛յն դիտեց, անշարժ, տրեւրաղէմ, թեւերը կախ . . .

— Աստուած հետք ըլլայ, որդիս: Ու Սէմրայի ամբողջ ցեղը հաւաքուած, Աստուծոյ անուր յիշելով՝ թեւերու նահապետական շարժումներն մը մէջ իր օրհնութիւնը կը զրկէր երիտասարդ ուղեւորին ետեւէն, ու կը հետեւէր ձիաւ օրին արովին որ նիւզակը ձեռքը անապատին դէպ ի անդունդքը շատաբաւ կ'անհետանայ, մինչ արեգակը, իր կրակի գոյն չէլ հետազայթնրովը՝ մարը չմտած՝ պահ մը եւս կը շտապուէր այդ նկարին վեհութիւնը:

* *

Անապատ . . . Անհունութիւն: Հոն ամենայն ինչ անվերջ է — ծաւալական սեւեռութիւնը անտառան կը տարածուի, կ'երկրնայ, յաւէտ կը սփռուի անծայրափակ գորշ մակարդակին վրայ . . .

Անապատ . . . Լատութիւն: Հոն ամենայն ինչ անծայն է — միօրինակ

տարածութեանց վրայ լոտութիւնը համր ու անքթիթ կը աւառնի . . . օղը մուռն է, սաղարդներու տերեւներուն մէջէն չփուելով անցնող հովին օստափիւնը չի լսեր հոն. այդ վայրերը՝ զաղտնապահ ու անխօս՝ իրենց յանձնածոք անքարէ կուլ կուտան. ձիուն խախնջը արձագանգ երբեք չի գտնար, ձայն ու գոչ խոլոյն կը ցնդին եւ ներքեւդ գետինները խուլ՝ այնքան խուլ են որ նժոյգիդ սմբակին զափրը անգամ չիս լսեր. եւ շուրջը լոտութիւնը նօսք է ու ջինջ ա՛նքքան որ մտքիդ խորհուրդը զոգցես ականջ կը լսէ:

Մտապատ . . . Տխրութիւն: Երբեք ծիծաղը անոր երեսը չ'ակօսեր. — Խուլ-մուռնջի մը տխուր դէմքով միշտ խոկմանց մէջ է անս Սրուէ զուրկ ու անողոք, անապատը ճճիին իսկ կեանք չի պարզեւեր, եւ գուցէ այն տխրութիւնը իր ակամայ ճնողքութեանը՝ կամ անէծքի մը վճռին հետեւանքն է, անոր անամբ մաղձ ու թախիծը իրենց ծանր նսեղը կը ծաւալեն չորս կողմը:

Անապատին խորհրդաւոր տրուում հողին, հողուոյդ վրայ աննպօրէն կ'աղղէ, Անահմանն ու Անհունը ներքը կը մուճուրէ. Անակիցն ու Անվերջը կ'ըմբռնես եւ այն պահուն մեկնութեան մը կարօտը զքեզ չի մարմաջեր:

Այս այդ անծայրափակ ամայութեանց սեւեռութիւնը, այդ ներշնչող հեռաւորութեանց լոյն ծաւալումը, երբեք հետքէ մը չգծուած, միօրինակ, միաժաւալ, միահա՛րթ . . .

Մերթ ընդ մերթ ժանիքաւոր տափափուշներ թիզ մը վեր կը ջնանան բարձրացնել գլուխնին. այն բոյսերը գետիններուն պէս զոր են: Իրենց սայրածեւ երկայն տերեւները, իրը պապակած լեզուներու նման, արեգակին սալաքց ներքեւ շղերու պրկմամբ հրատապ չոպով կը տոչորուին. անշէջ ծարախի դատապարտեալ այն անթառամները, օրհանին անհա՛ս՝ կը սպառեն ուղտին անցքին որուն սնունդ պիտի ըլլան, միակ սնունդ անապատաց այն հարազատին:

Խորհրդապատ միայնութեանց մէջէն Նէտիմ նետի պէս կ'ընթանայ . . .

Ատեններ անցան. Նէտիմ, վրէժի խուզակը, անաղաքս կը վնտուէ: Քանի անգամ արդէն անապատը իսպաճեւ կտրած անցած է, աչքը հեռաւորութեանց վրայ յարած, աջ ու ձախ, ամէն կողմ կը վնտուէ, կ'որնէ, անխոնջ անընդհատ կ'ընկմանայ. ի զ՛՛ւր: Արեւուն խորհուրդ հարցուց, աստղերուն հետ խօսեցաւ. ի զ՛՛ւր. ո՛չ ոք . . .

Եւ կը սպաւէ բազդին ձայնին. Արաքացիին

համբերութիւնը իր անսպասին նման լայն ու անհուն է, սակայն նորքան սաստիկ եւ մոլեգին է սրտին զայրոյթը :

Այլ եւս Նէտիմ կատարած է . անսպասին անդունդը իր գոչերով լեցուեցան , սրտին հեծեծանքէն մոնչիւնները միջոցը բռնեցին . ցատումի վայրագ շանթով աշուքները կը վառին . մազերը հովարն , թեզանիքը ուռած , խրթնահայեաց , տէգ ի ձեռին , վագրի պէս կ'արշաւէ ան , ու մատակը , գրգռուած , հովուն հետ կը մրցի .

Ի գո՛ւր , ոչ ոք . . .

Գիշերայինը , երազէն արթնցած , գլուխը կ'աննէր կ'երթար հողմի մոնչմամբ սուրայով . իսկ մատակը չէխորդիին հոգւոյն մրրիկը կը զգայ , ու հեւքը բռնած , աստղերուն փայլին տակ կը թոփ գետինները լափելով .

Ի գո՛ւր . . . ո՛չ ոք . . .

Երբեմն , գիշերային խուզարկէն յոգնած , քնթաթախ , գետինը փռուած կը ննջէ : իր խորագոցը հազագը կը կասեցնէ անսպասին թափառող առիւթը որ պահ մը կանգ կ'աննէ ու զգալով քնացող դիւցազնին սրտին սեւ փոթորիկը , բարձր բարձր՝ անմտան ու վեհանձն յարգանք մէկի կը քաշուի խաւարներուն մէջ :

Օր մը սակայն , իրիկնամտին , գորջ տափասանին ծայրը , հետուն , հորիզոնին մօտ՝ գորջագոյն կէտ մը աչքը կը գրաւէ . բայց անսպասին հետուն այնքան մօտ է որ տեսողական տարակոյտ մը կը ծնի , յոյս մը թերեւս . . . ու Նէտիմ մտրակեց մատակը , թոռւ մօտեցաւ , մերձեցաւ . ի գո՛ւր . . . շատագունեալ հորիզոնին վրայ , հետզհետէ վրանի մը բրգածն ուրու աղիքը կը զրոյմուի , Արաբացիի փոքր վրան մըն է ան . Նէտիմ իր ցցած սեւ վրանը կը ճանչնայ , եւ կը դիմէ հոն գիշերը անցընելու :

* * *

Կէս գիշեր է :

Սրածայր արծաթացող մահիկով , բիւրակարկաջ աստղերով փայլալուծ Արաբիոյ գիշեր մը : Ամենուրեք անդրբութիւն Այն գիշերներէն մին ուր լուսթեան եւ միայնութեան ազդերները աւելի խորունկ են :

Վրանին ներքեւ , Նէտիմ , կէս նիւրի մը մէջ , յանկարծ երիվարի մը խիխիչը լսեց , սիրտը թռտա՛ ահանջ գրաւ . զղբգիւն մը . . . — տեղին ցատեց Նէտիմ , արդէն զուրան է :

Ձիււոր մը երիվարէն վար էլաւ :

— «Ալէլամուհալէյք» , ըսաւ անձանօթը :

— «Ալէ՛յքիւսալէյամ» .

Եւ իւրաքանչիւր ոք ձեռքը կուրծքին տարաւ :

Նոր եկողը , նիհար ու երկայնահասակ է . դէմքը տեղէ՛ վայրագ արտայայտութեամբ , ուր մէկ հատիկ այք մը (միւսը անշուշտ կոխի մը մէջ կորսնցուցած) թափանցող ու դժնահայեաց , միայնչ նայած տեղը կը գամուի :

Վրանը մտան : Չնտած , վերստին բարեւներ փոխանակուեցան : Նէտիմ լռած կը սպասէր , մինչ միտանին շէտակէ նայելով երիտասարդին , ըսաւ .

— Օթեւան փնտուցի ու վրանդ դիմաց եւլաւ , հիւրարիութեանդ դիմողը Վազրորդի էլ-Քազզապն է , Աստուած վրանդ մեծցնէ . . .

Վազրորդի էլ-Քազզապն . . .

Նէտիմի կենանքը կեցաւ .

Կայծահ կ'էլաւ թէ չէ կ'երագէ ան — շունչը բռնուած , ըղեղը գանկէն զուրս ժայթքելու մօտ , խնդրեալու վրայ աշուքները շանթեցին . . . մէջքին դաշոյնը պատեանին մէջ սարսուռներով գողորդաց . . . Սակայն Նէտիմ գլուխը ծոեց ու ձեռքը կուրծքին տանելով ,

— Բարո՛վ եկար , Աստուծոյ հիւրն ես , վրանս քուկը է , հանգչէ , տէ՛ր :

Հանչեցաւ ան :

Նէտիմ յորը սպանիլը վարկեան մը դիտելէն ետքը , իւրգմունքէն կիսանեղձ՝ վրանէն զուրս նետուեցաւ շունչ աննելու : Աստղափայլ գիշերուան լռին միայնութեանը մէջ , մատակը ցած խիխիչներով կարծես թէ զինքը կը կանչէր . մօտեցաւ անոր ու սկսաւ փայփայել ու սիրել , մինչ կենդանին իր անսովոր եւ խուլ խիխիչները կը զարուհակէ երիտասարդ տիրոջը երեսն ու ձեռքը չրթներով անուշ անուշ լզելով : Սիրար խոտված ու յուզեալ , Նէտիմ , գգուեց շոյեց մատակը , գլուխը գլխուն մօտեցուց ու անոր լայն թրթրացող պինջերուն համարյունքը գրաւ . եւ այն պատճառ երեսին վրայ թաց ու խոնտ ծորում մը զգաց . մատակը իր նախկին տիրոջ՝ Շէյխին՝ սպանիլը ճանչցած էր : Վերջապէս դտած էին զանի :

Անանկ գլուխ գլխու տուած մնացին :

Գիշերը կ'անցնէր . . . վրանին ներքեւ երկայն փռուած կը ննջէ էլ-Քազզապ . . . աւազակին խազգոտ խորգիւնին եւ արիւնձուտ երազներուն դիմաց՝ քանի անգամներ , Նէտիմ , անզուպ այքերը վառ , արեան յիշատակէն կատուած , մոլեգնուտ ձեռքով սեղմեց դաշոյն . . . սակայն կարծես խաւարին մէջէն ձեռք մը ձեռ-

քին վրայ կը ծանրանար ու կը զսպէր զինքը :
 Լուսնալու մօտ , հորիզոնը շիկակարմիր ե-
 րանգներով գունաւորուած էր հալու , եւ ան-
 էլ-Քաղզապ յանկարծ կը ցատքէ՝ րունէն ար-
 թընցած : Միակ աչքը շուրջը պարտացուց , զէն-
 քերը ու ձին փնտոց :

Գուրբը Նէտիմ արդէն անոր ձին պատրաստած
 կը սպասէ : Աւազակը ժօռեցաւ երիտասարդին :
 Սակայն Նէտիմ , առանց անոր ժամանակ ձգելու
 երախտիքի ու չնորհակալութեան պարտքը կա-
 տարել , ասանկ խօսեցաւ .

— Է՛ , էլ-Քաղզապ : Աէմրայի Շէյխ Ռաչի-
 տին որդին եմ ես . . . հօրս վրէժն անեցու ե-
 րած՝ տարիէն աւելի զքեզ ի զուր փնտոնցի :
 Թոշունի պէս եկար ինկար վրանս . գիշերը դա-
 շմնիս տակ փռուած էիր , սակայն չլխորդի
 Նէտիմի վրանը հերքասէր է . Աստուծոյ հերն
 էիր . հիւրընկալութեան օրէնքը ոտնակոխ չըրի .
 հիմա , հեծի՛ր , գնա՛ ազատ հեռացիր , ես իմ վը-
 րանէս չեմ շարժիր մինչեւ որ դիւերուան առա-
 ջին աստղը չլիայլի — էլ-Քաղզապ վազորդի ,
 հիւր Աստուծոյ , երթաւ բարեա՛ւ . . .

Ահարկու աւազակը , անշարժ , կայծակէ զար-
 նուածի պէս , անձոտնի աչքը Նէտիմի վրայ տըն-
 կած , կը նայէր . . .

Նախազգացում թէ ճակատագիր : « Գիշերը
 զաշմոխ տակ փռուած էիր . . . » Աչքը շան-
 թեց եւ զէմը զայկացաւ :

Առանց բառ մը արտասանելու , էլ-Քաղզապ
 իր ձիուն մօտեցաւ . . . Նէտիմ ասպանդակը
 մատուց անոր՝ եւ աւազակը ցատքեց հեծաւ ,
 ու պապանձած , վարազարար՝ աչքը քովետի՛
 հեռացաւ սրարչաւ առանց ետին իսկ նայելու :

* * *

Նէտիմ , ոտքի վրայ կայնած՝ մատակին մօտ ,
 անոր հետ միասին աչուընին արեւմուտքին տըն-
 կած , լոխն կը սպասեն : Արեգակը ապշած ու
 հմայուած՝ զանոնք դիտելով հորիզոնէն վար սա-
 հեցաւ անցաւ :

Երկնից կապոյտը սկսած է մթազնիլ , ա՛լ
 Նէտիմ գէպի վեր կը նայի , կը փնտոէ . . .

Մահիլը տարտած ու թափանցիկ հաղի հազ
 երեցաւ , Նէտիմ ձեռքը զաշմոխն տարաւ ու
 կրկին նայեցաւ սրածայր այն մահիլին որ ներ-
 չնչուած է Արաբին իր զաշմոխն կոր ձեւը , շրթ-
 ները մրունձով մը ունեցան , ազօթք մը վեր
 թռաւ , ու աստղ մը փնտոց . . . պահ մը եւս
 . . . մատակը , ականջները ցցած , աչքը հրա-

վառ , պոչը կամար ու ծփուն , նշանի մը կը
 սպասէ : Ահա թարթիչ մը , ցոլ մը , կարկաջներ ,
 անա՛ իրիկնատաղը , ու Նէտիմ ասնձր մատակին
 ընազդին ձգեց . . . տրոփ մը , հովով ձայն մը
 . . . ու անհետացան :

.

Ատեններ անցած են :

Թեւերը կախ՝ տիրադէմ ու անշարժ , Շէյխին
 այրին կը սպասէ . Աէմրայի ցեղը հաւաքուած ,
 ձեռքը ճակտին , հորիզոնին պէջ կը նայի :

Թանկարծ անապատին անդունդքէն կէտ մը
 կը ծնի , հեռզնետէ կը խոշորնայ , ամսի փոշի
 մը կ'ուռի , կը թաւալի , կը մերձենայ , սրարչաւ
 ձիաւոր մը միջոցը կը լափէ . Նէտիմն է :

Վրէժի խուզակը նիզակածօծ կը տրոփէ , տէ-
 գին ծայրը գլուխ մը գամած . էլ-Քաղզապին
 գլուխը . . .

Աէմրայի Արաբները իսկոյն ճանչցան իրենց
 չէյխորդին . ուժգին դոչեր , խնդութեան ազա-
 դակներ թնդացուցին վրանաստանը :

Նէտիմ , յաղթակաւ , գլուխը բարձր , մատա-
 կէն վար ցատքեց .

— Ահա՛ , մայր իմ՛ , ըսաւ .

Եւ աւազին մէջ ուժգին խրեց նիզակը որուն
 ճօճումէն ծայրի ցցուած գլուխը գլորեցաւ ըն-
 ակ գետին :

Մայրը սրտին վրայ երկայն սեղմեց իր Նէ-
 տիմը :


Նոյն օրն իսկ , էլ-Քաղզապին գլուխը Շէյխին
 ոտքերուն ներքեւ թաղուեցաւ , եւ Ռաչիտի ու-
 կերքը գերեզմանին մէջ ցնծային :

Բարից

ՄԻՐ-ԵՐՈ



ԿԱՐՄԻՐ ԶԱՂԱՏԻՐ



Արձակ քերտած



Տխուր նախազգացումներ իրենց սեւ պարովը
 գլուխս կը դարձնէին եւ թաղծալի ներշնչու-
 ներու մէջ հողիս առկախուած՝ պատրանքի աշ-
 խարհներու ծոցը կը մղուէի :

Ամէն բան սեւ էր հոն . չըջիկներու երամի
 նմանոր ըսանքիցիներ կը սանէին միջոցին